

ՕՐԵՐ ԵՒ ՓԱՄԵՐ

ՈՐ ՏԱՅՐ ԻՆՉ ԶԾՈՒԻՆ...

Ցումիս, 1941. — Ըսին, ըսին, եղաւ: Մայլսէն ի վեր ծխախոտն ալ չափի տակ առնուած է: Պիտի տան համրանքով: Կրամ-կրամ:

Ծխավաճառները կը ստանան որոշ քանակութեամբ ծխախոտ եւ գլանիկ: Վաճառումը՝ երբեմն օրը մէկ անդամ: Յաճախ օր ընդ մէջ: Փոխն ի փոխը:

Իւրաքանչիւր ծխավաճառ իր մասնաւոր ժամերն ունի: Մէկ-երկու ժամ, աւելի առաջ պոչը կազմուած կ'ըլլայ, հետզհետէ ուսելով եւ երկարելով: Ու ամէն օր ծխամոլներու խատուտիկ ցուցահանդէս մը Փարիզի պողոտաներուն վրայ, փողոցներու անկիննը, ինչպէս երկրին ամէն կողմը: Տեսարաններ որոնց առջեւ արցունքն ու ժպիտը իրար կը խառնուին:

Երբեմն աւելի դիւրին է ուստեստ ճարել քան տուփ մը «կապոյտ», նոյն իսկ հինգ հատ «փարիզիէն»:

X

Ահա մեր թաղին «ծխապոչը», կայարանի հրապարակին վրայ:

Երկու հարիւր յիսուն հոգինոց բազմութիւն մը կիսարուլորակ շարուած, կարգի կը սպասէ «ահիւ եւ երկիւղիւ»: Հապա եթէ պաշարը հատնի՞...

Ծխավաճառը յայտարարած է պատրաստ մթերքը, — այսքան «կապոյտ», այսքան «կանանչ», — 80 տուփ կօլուազ վերք, 250 տուփ կօլուազ պլէօ, 20 տուփ սէլքիֆ: նոյնքան ժիթան եւն. Պաշարը կը նայ բաւել 354 անձի:

Երկսեռ է բազմութիւնը, այս ճակատին վրայ եւս: Պարոնը գործի գացած է, տիկինը կը սպասէ: (Կամ ճիշդ հակառակը): Եթէ հայրեկը եւ մայրեկը զրադած են, աղջիկը կամ տղան կը սպասեն, մինչեւ որ հասնին:

Աւելի ճարպիկներ ալ կան: Էրիկ-կնիկ պոչ կապած: Մէկը յառաջապահ, միւսը վերջապահ: Ահա եւ մեր նուարդը, անդին՝ ամուսինը: Ահա Հայկուհին, քիչ անդին՝ մայրեկը, ամէնէն վերջն ալ՝ Մարտիկը:

Իսկ ո՞վ համրեց անոնք որ պոչ կը կապեն ժամով կամ օրականով: Հապա անո՞նք որ թաղէ թաղ ման գալով, 8-10 տուփ կը ճարեն, 15-20էն ծախելու համար (բուն արժէքը՝ 6½-10 Փրանք):

Ոլոր-մոլոր ծուփին մէ՞ջ է որ պիտի անճրկէր սեւ շուկան, մասաւանդ քաղաքին հրապարակներուն վրայ:

X

Կայարանին սանդուղներէն հազիւ իջած, մարդակոյտ մը հրապարակի ծխավաճառին առջեւ:

Բաշխումի ժամն է իրիկուան 6.30։ Դեռ ժամը հինգն է։ Ճիշտ 45 շարք՝ խանութին առջեւէն մինչեւ 0թէլ Թէրմինիւսի անկիւմը։ Յետոյ 150 շարք ալ հիւրանոցին կոնակը, պատախն երկայնքն ի վար։ Իւրաքանչիւր շարքին «պարունակութիւնը» — չորս-չորս, հինգ-հինգ, երեքական կամ վեցական։ Միջինը հաշումելով չորս կամ հինգ, այս ծիսաղուչը կը բաղկանար, ուրեմն, 600-750 հոգիէ, — այր, կին, կրակուրոց երիտասարդ կամ խարիսուլ ծերունի, օրիորդ կամ պատանի։ Բարեկոն մը խայտարդչա։ Բոլորն ալ դառնուկ զարձած՝ մուխի կարուէն։ Ու համերաշխ։ «Ճակատագրի եղբայրներ»։

Աւելի անդին, քաղաքին պորտին վրայ, գրեթէ նոյնքան բաղմութիւն, կողմնակի փողոցի մը մէջ։ Խելօքիկ մը շարուած քովէ քով, երկ-երկու կամ չորս-չորս։

— Դո՞ւն ալ, Գեւո՛, ի՞նչ զործ ունիս հոս։

— Կս ժամ է կը սպասեմ, դեռ կարգս չեկաւ։ Ես քեղի չէի՞ ըսեր, օր մը պիտի վնասունք մեր դիմացի ծերուկ սրճարանատէրին 75 սանթիմնոց սուրճը եւ 3½նոց կօլուազը…

— Իսկ դո՞ւն, Թաթուլ, ձեր գիւղին մէջ ծխախոտ չկա՞ր որ հոս եկեր ես։

— Մի խնդար, դուն ալ մեր օրին կուգաս։ Իրբեւ թէ չես ծխեր, բայց կը տեսնենք, կը տեսնենք…

— Է՛ր երբեմն ծխելն ալ շուք, չնորհք ունէր։ Յաղթական կերպարանքով մը կը ներկայանայիր ծխավաճառին, ուզած տեսակդ, ուզածիդ չափ կ'առնէիր եւ հպարտօրէն բանալով, մէկուն միւսին հրամցնելով, իրարու ետեւէ կը վառէիր, մինչ ծուխը կը բարձրանար ոլոր-մոլոր։ Եթէ ածիլուած չըլլայիր, պետերդ ալ կ'ոլորէիր սանկ մը։ Իսկ հիմա, այսպէս գլխիկոր, խեղճացած, իրարու ետեւէ պոչ կապած… նշաւակ անցնող-դարձողին։ Եւ միշտ մտահող — ինծի ալ բաժին պիտի մնա՞յ… Եթէ կրցար տուփ մը ճարել, կը վախնաս մարդու ցուցնել։ Հատ-հատ, գողունի, կը հանես դրապանէդ, ինչպէս տղայ մը շաքար դողցած է մայրիկին դարակէն։ Ի, պատիւ դինադարձարին, գուն ալ ծխաղուլ հռչակէ, պրծա՛ւ…

— Այդ խրատը քեղի պահէ։ Ես վճռած եմ շարունակել։ Վերջին հաշուով իմ ծխելս ալ իր գաղտնիքն ունի։ Ես համոզուած եմ որ ծըլախոտը՝ կը սպաննէ շատ մը մանրէներ։ Յետոյ, լաւագոյն միջոցն է քիչ ուտելու, այնպիսի ատեն մը երբ սոխն ու սխտորն անդամ պոչով կը ճարուին։ Օր մը օրանց մառշէ զացե՞ր ես դուն, գիտե՞ս ինչ կը նշանակէ կապոց մը աղցան կամ չողգամ ճարել…

Երրորդ մը. — Հարցէն չշեղինք. օրակարդը ծխախոտ ճարել է, կապոյտ, կանանչ կամ դեղին։ Դուք հոս սպասեցէք, մենք ալ ուրիշ ճակատ մը վաղենք։ Օ՛ն անդր…

Չորրորդ մը. — Ես դիւրաւ կը ճարեմ մեր թաղին մէջ, ախորժաբեր մը ցնծալով։ Միայն թէ ուրիշ մարդ չտեսնէ...

— Միասին գնա, հատ մըն ալ դուն ճարէ, գոնէ մեզի օդնած կըլլաս։

X

Միասին գացինք մեր թաղի ծխավաճառին։ Սեղան մը զատեցինք եւ փառաւոր մը բաղմեցանք։ Երկու սէնգանո։ «Սպասէ սա երկու յաճախորդները մեկնին»։ Յանկարծ ընկերս տեղէն ցատկեց, կոճակները կոճկեց եւ մեղանուշ ժպիտ մը խաղցնելով։

- Կօլուազ մը, օրիորդ, շատ կը խնդրեմ։
- Չունիմ, պարոն. իրիկունը պիտի բաժնուի։
- Կ'աղաքեմ, օրիորդ, տիկին մայրիկը կուտար։
- Տիկին մայրիկը հոս չէ. սպասեցէք ձեր կարգին։
- Ափէոիքիֆ' մը եւս կ'ապսպրեմ, օրիորդ։
- Կրնաք տասը հատ ապսպրել։ Իրիկունը։
- Գոնէ մէկ անդամ բացառութիւն ըրէք, օրիորդ, ձեր թաղեցին եմ։

Ոչ իսկ աչքերը կը թարթէր օրիորդը, — անուշիկ պարմանուհի մը նոր բացուած, ինչպէս դարնան վարդ մը։ Ինչպէս արշալոյսը «վարդամատն»։

- Եւ ընկերս պատի գոյն դարձած եկաւ նստաւ տեղը։
- Երուանդ, ըսի, եթէ ժամադրութիւն մը խնդրած ըլլայիր, այսքան դժուարութեան չէիր հանդիպեր։
- Երկա՞ն ըրիր դուն ալ. սիրոս կը մխայ, դուն կը զուարճանս։ Եթէ կ'ուզես գնա, ես պիտի սպասեմ որ մայրը դայ, այլապէս բանս բուրդ է մինչեւ իրիկուն։
- Դուն ինծի մտիկ ըրէ։ Եկուր ճայն տանք աշուղ Յովնաթանին հետ։

Ասել ես թէ գարնան վախթը,
Սիրական, ամա՞ն,
Որ բացուի մեր պաղչին վարդը,
Քեզ ցոյց կուտամ ծոցիս զարդը,
Սիրական, ամա՞ն,
Աման ե՞կ պաղչին, այս է լաւ վախթը,
Բացուել է վարդը...

— Դուն չէնք-չնորհք իմենդեցեր ես. ի՞նչ դարուն, ի՞նչ վարդ, ծո՛ւխ կ'ուզեմ, ծո՛ւխ, կը հասկնա՞ս, մո՛ւխ, ինչպէս կ'ըսէր կարնեցին։

— Վարդը աղջիկէն, ծուխն ու մուխն ալ մայրիկէն։ Եթէ կ'ուզես Փրանսերէն ճուռողենք (ո՞ղջ մնայ Ժաք Տիսօր)։

Vivent le vin, l'amour et le tabac !
 Nos trois plaisirs, après tout, ici... bas.
 Vin et tabac deviennent introuvable.
 J'attends du moins nos cigarettes bleues,
 Et mon honnête et rouge vin de table.
 A l'amour seul je ne fais pas de queue.

X

Յուլիս. — Տաղնապը երթալով կը սաստկանայ: Պոչերը բաղ-
 մազատկուեցան, առելի անտանելի դարձան, երբ որոշուեցաւ շա-
 բաթը միայն հինգ օր բաշխում կատարել: Միեւնոյն առեն արդիւ-
 ուեցաւ, պոչ կապել որոշուած ժամէն առաջ: (Արտօնուած է միայն
 կէս ժամ առաջ):

Ո՞վ է լոողը: Ահա շարուեր են պատին տակ, ժամանակէն շատ
 առաջ, ինչպէս ոչխարներու հօտ մը մսուրին առջեւ: Կը խօսին, կը
 վիճին. «աւետիսաներ կուտան իրարու. մինչ բարի ոստիկաններ կը
 հսկեն ծխավաճառին առջեւ, որպէսպի բազմութիւնը խանութէն ներս
 շխուժէ կամ իրար չկոխուեն:

Եւ ահա վերջին տնօրինութիւնը, — արձանադրել բոլոր ծխողնե-
 րը, 18 տարեկանէն վեր, բայց ոչ կիները:

— Ի՞նչ. կիները պիտի չծխե՞ն. որո՞վ իրաւամբ: Հապա աղա-
 տութի՞նը, հաւասարութի՞նը...

Շատ չանցած, արձագանդ մը չարաշուք, — որոշուած է շարա-
 թը երկու տուփին առելի չտալ. կամ ծխախոտ մէկ տուփ:

— Ի սէր Աստուծոյ, դուն ալ արձանազրուէ, ես քսանէն կ'առ-
 նեմ կապոյտը:

— Ես պատրաստ եմ երեսունէն զնելու, ինչ որ ալ ըլլայ տեսակը:
 Տիկին մը. — Անոնք էրիկ մարդ են, կը ճարեն. մենք ո՞ր քա-
 րին զարնենք մեր գլուխը:

Օրիսրդ մը. — Ժիթամ կ'ուղեմ, պալքօ կ'ուղեմ, հիմա կ'ուղեմ:
 Ումեւոր տիկին մը. — Իմ ամուսինս ժամանակին 250 տուփ ա-
 ռած էր, առ այժմ չի նեղուիր:

X

Օգոստոս 1. — Այսօր, ուրբաթ, գնեցի առաջին տուփը. սէլքի՞
 մը: (Յաջորդը չորեքարթի): «Աչք ամենեցուն ի քեզ հային»: Խեղճ
 տուփ, ո՞ր մէկուն բաժնել. Հ.ի՞ն, Լ.ի՞ն, Ս.ի՞ն, տիկին Ա.ի՞ն,
 տիկին Բ.ի՞ն, օր. Վ.ի՞ն...

Շուկացի մը. — Աճուրդ, աճո՛ւրդ...

Ընկեր Կ. — Ախր ինչի՞ն էք շտապում. մի ժողով սարքիր, մտքե-
 րի փոխանակութիւն կատարենք, աեսնենք ի՞նչ են ասում ընկեր-
 ները...

Օր. Ա. — Ամէնէն աղէկը՝ դուն ծիչ, որպէս զի ո եւ է մէկուն
 սիրաց կոտրած չըլլաս:

X

Օգսստս 23. — Թերթերը միշտ քրքրելով այս նոր տաղնապը, կ'առաջարկեն հետեւեալ «փոխորդչները». — Եղեւին (առմուազ, միսլ օքու), ընկոյզի տերեւ, առանձին կամ միւսին հետ խառնուած: Եղիպատացորենի քիստը (մօրուք), խոճիկի տերեւ (փա տ'ան), հացի ծառին տերեւը (ֆոկն), եղիճ, շագանակենիի տերեւ եւն::

Ամէն պարագայի մէջ, ծխախոտի զրկանքին չդիմացողները այնքան շատ են որ, ոչ գինը կը նային, ոչ ալ տեսակը: «Չեմ դիմանար, ա՛խ, չեմ դիմանար»:

Ալ ինչո՞ւ զարմանալ որ ուրիշներ ալ չեն դիմանար ծովու կամ քարիւղի հոտին:

X

Սեպտեմբեր 15. — Ծխախոտի բաժնեչափը նորէն կրճատուեցաւ այսօր, — շաբաթը երկու տուփ գլանիկի կամ մէկ տուփ ծխախոտի փոխարէն ամթևը երեք տուփ ծխախոտ կամ վեց տուփ գլանիկ: Բաժանումը՝ տասնօրեակէ տասնօրեակ:

Արդէն սովորական դարձած է 25-30ի գնել կօլուազը:

Սեպտեմբեր 23. — Ծխավաճառները արձանադրած են տասը միլիոն հողի: Մասնագէտներ կը հաշուեն թէ բաղդատելով տրամադրելի մթերքին հետ, իւրաքանչիւր ծխողի կ'իյնայ տարին մէկ քիլօ, օրական իրր երեք կրամ, ուրիշ խօսքով երեք գլանիկ:

X

Երգիծաբաններն ու ծաղրանկարիչները լեզու են ելած:

Աղջիկը՝ գրկելով տպան. — Կը սիռե՛մ քեզ, ի՞նչ աղուոր ծխախոտ կը հոտիս...

Աղնուական մը կը իւառնէ սպասաւորին գրպանը, ցուցնելով գը-լանիկները:

Սպասաւորը. — Բայց իմ ծխախոտս է, պարոն:

— Մի մոռնար քեզի նուիրած «փիփօչներս, տղա՛ս:

Մէկուն տունը բռնկեր է: Տանտէրը գիշերնոցով փողոց նետուած, կը պատմէ հարեւանին.

— Ծխախոտս փրկեցի, մնացեալը ճիւե՛րս...

X

1942. — Սովորական կապոյտը 60-70: Գաւաթ մը ջուրի պէս:

Կճատ ժողվել գիտե՞ս: Բաժնեչափի հաստատումէն ի վեր չնորհ-քով մարդիկը եւ չնորհալի տիկիններն անդամ կը դողան գլանիկի մնացորդներուն վրայ:

Շատերը մասնաւոր տուփեր ունին իրենց գրպանը, պահելու համար կճատը կամ «որբուկը» (մէկօ, զմարիխ):

Գլանիկը հատա՞ւ: Մնացորդը հանդիսաւորապէս մարելով կը

տեղատրեն տուափին մէջ, նստած կամ քալած, խօսած ատեն: Ճիշդ ինչպէս որ տիկիններն ու օրիորդները օրուան որ եւ է ժամուն երեսի փոշին, զբթներուն ներկը քսելով՝ նորոգելով տուափը կը տեղատրեն պայուսակին մէջ:

Տուներու մէջ ալ տանտիրուհին գուրգուրանքով կը ժողվէ մոխրամանին մէջ ձգուած կտորները, որպէսզի աղան գլանիկ մը աւելի ունենայ:

Հանրակառքը ճամբայ պիտի ելլէ. տոմսակալաճառը մարելով բերնին փակած վերջին կտորը, կը պահէ գլխարկին մէջ: Իրիկուան պաշար:

Ամառ ձմեռ, օրուան բոլոր ժամերուն, բաղմաթիւ քաղաքացիներ, բանուոր թէ ունեւոր, տարատը ծակ լավոտներ թէ կոճկուած պուտժուաններ կամ անճար կիններ իրենց աչքերը չորս բացած՝ կճատ կ'որսան մայթերուն վրայ, ցեխին մէջ, սրճարանը, սեղաններուն տակ, աղբամաններուն խորը:

— Ներողութի՛ւն, ես ձեզմէ առաջ տեսայ այդ կճատը:

Ամբողջ փողոցներ, պողոտաներ ման դաս, դժուար թէ մէկ հատիկ «մէկօ» գտնեմ:

Վա՛յ անոնց որ արհեստի վերածեր էին կճատ ժողվելլը: Ճշմարիտ արհեստապետութիւն մը կը կազմէին անոնք: Շատեր մասնաւոր փայտ մը ունին, կճատները կտցելու համար: Փողոցէ փողոց, սրճարաններու, սրաշներու, թատրոններու, սինէմաններու մէջ: Կը ժողվէին ու կը ծախէին ալ: Իսկ այսօ՞ր.

— Առաջ 100–150 կճատ կը ժողվէի կեդրոնական թատրոնի մը մէջ, ներկայացումէն վերջը, մոխրամաններէն կամ գեափինէն: Այսօր պէտք է ինքզինքս բախտաւոր համարիմ, եթէ երեք չորս հատ գտնեմ:

Վերջին բաժնեշափիր հաստատուեցաւ 1941 նոյեմբերին:

«Արգոյ հասարակութիւնը» անճանաչելի դարձած է, այդ օրէն ի վեր:

— Առաջ շաբաթը 450 Փրանք ծախք ունէի ծխախոտի համար. հիմա կը ծախսեմ օրական 150 Փրանք:

Անշուշտ աւելի գիշատիչ «պուտժուա»ներ ալ կան: Իսկ ի՞նչպէս ... կը միան «պրոլետարյանները»:

Երկութի կը բաժնեն պատրաստ գլանիկը, երկու հատ ծխած կամ քսաննոց տուափը կրկնապատկած ըլլալու համար:

Կը պարպեն գլանիկը, եւ թուղթի մէջ փաթթելով ծխախոտին կէսը, մէկ երրորդը, կը շինեն գլանիկ մը ճողած, բարակուկ, իսկ աւելցածը կը պահեն:

Պատրաստ գլանիկը մինչեւ կէսը ծխելէ վերջ, կը մարեն եւ կը պահեն, յաջորդ անգամուան համար :

Աղքօր բաժին կ'ընեն, ունեցողի մը հետ : (Կան ալ որ փոխն ի փոխ կը ծխեն) :

Կը բարեխառնեն, կը ճոխացնեն ծխախոտը, խառնելով գոյնզգոյն տերեւներ եւ կճատի պաշարը :

Իսկ եթէ տիկինն ալ կը ծխէ : Ո՞հ, այն ատեն մուխը կ'ելլէ, բոցը չելլեր :

Տըտում թէ զուարթ, նստիմ եւ խորհիմ

Չունիմ սիկարին պէս հեշտ մտերիմ.

Նոյն է երկուքին մեր ճակատագիր,

Քիչ քիչ կը վառիմ եւ դառնամ մոխիր : (Մ. Աչէրեան)

ՇԱՏԵՐԻՆ ՄԷԿԸ



× Երկիրմելու մեծ մասին օրէնքները շինուած են դժբախտմերը հարստանագելու եւ հզօր մարդք պաշտպանելու համար :

× Աշխարիի ամենամեծ հևետորը յաջողութիւնն է :

× Ամենամեծ հանրապետականը Յիառւս-Քրիստոսն է :

× Երիտասարդութեան մէջ կորսուած ամէն ժամ դժբախտութեան դուռ մը կը բանայ ապագային :

× Գեղեցիկ կին մը հանոյք է աչքերուն համար . բարի կին մը՝ սրտին համար . մէկը գոհար մըն է, միւսը գանձ մը :

× Ով որ կը փրկէ իր հայրենիքը, ոչ մէկ օրէնք բռնաբարած կ'ըլլայ :

× Սառնասրութիւնը ամենամեծ յատկութիւնն է այն մարդուն որ սահմանուած է երամայելու :

× Տիմարմերը անցեալի մասին կը խօսին, իմաստամերը՝ ներկայի, խենդերը՝ ապագայի : (ՆԱՓՈԼԵՈՆ)

